

## ՍԹՐԱԶԹՈՒԻՐԿ

---

Երկինքը գորշ կապարային.  
 Աչքերս, լեցուն մեռելներով, կը փայլին:  
 Ո՞վ Կիւրէնապէրկ, արձանիդ  
 Առջեւ կը զմայլիմ:  
 Փողոցներէն հովանոցներ  
 Կըրիաներ կ'ընեն մարդիկ.  
 Ու դարձարձիկ տանիքներէն,  
 Կարիները անձրեւին,  
 Զդիկներու երգի նըման՝  
 Երակներու կը յամենան,  
 Ուր Վայրկեաններն հոգեվարքով կը սպառին:  
 Փողոցներէն կ'անցնի Մայիսը տրտում,  
 Հոգիս գրկած՝ Ամրան սեմին մօտերուն.  
 Մինչ արագիլ մ'անկենդան  
 Ցուցափեղկէն կը տրտմի,  
 Կարիլ կարիլ երկինքէն  
 Քամմեցելներն իրենց արի՛ւնը կը թափեն:  
 Ո՞վ Քարետրալ, երկու հարիւր գարուններ  
 Քեզ չըկրցան աւարտել  
 Ու եղար ողբ մ'Արուեստի՝ Անջրպետի կոնակին,  
 Ու ժամանակն իբրեւ թեւ  
 Որ խանձեցաւ վառողէն:  
 Երբեք, երբեք, եղբայրդ իսկ երագավազ Հոենուր  
 Զըբարձացաւ փէշէրէդ՝ շրբունիքներուդ ծարաւին:  
 Ու դարերը, անվերջաբա՛ն թղթախաղ,  
 Զոր խաղացին քու պորտի՛դ վըրայ Գերմանն ու Ֆրանքը:

Երկինքէն, անձրեւը, անդադար,  
 Ինչպէս քէնն աքիլեան,  
 Մայիսին մէջ եղբայրաբար կը ծորի  
 Ու կը բաղխէ պինդ կըսուփներն անվեհեր  
 Ամրան  
 Դըրան:

Զ. Մ. ՈՐԲՈՒՆԻ

ԱԺՐԱՊՎՈՒԹԻ, 1931